

Նըս պատուիսանեց Յիսուս, անըմբըս-
նելի խորհրդոց վրայ պիտի ըլլայ, անոր
բարոց ականութիւնը մինչեւ ցարդ ա-
ւանդուածներէն աւելի մոքուր պիտի
ըլլայ: Աշակերաներս պիտի հո չուկին,
որ ես մառէրի մէջ ծնայ, թէ աղքատ
և վատակիր կեանք մը վարեցի, և պի-
տի կարենան աւելցնել թէ ես խաճն
վրայ հոգիս պիտի աւանդեմ, որովհե-
տեւ այդ տանջնկըներով պիտի կըն-
քեմ իմ վախճանս: Այս ամենը բարձ-
րուծոցն պիտի հրատարակուի, ամենքը
պիտի գիտնան այդպէս ըլլայք: Բայց
և այնպէս, ինձ որ քեզ հետ կը խօսիմ,
որ մը ավարդէս երկրագութիւն պի-
տի մասուցանէ:

« Եսէլ թէ թէ պատասխանեց Փիլի-
սափան վերջապէս խզճալի ձայնով մը,
դու ակն ունիս տգեռներով խմա-
տունները լուսաւորել ակարներով հը-
զունները յազթահարել կրից գէմ պա-
տերազմելով բազմութիւնը քեզի ձը-
գել վըսոց, նախաւանաց, արհամա-
րունաց և մահու խոսումամբ տշակերտ-
ներ սատնալ, գլորէլ Ալիսակիսի բոլոր
Աստուածները, որպէս զի անոնց ան-
ց գու պաշտուիս: Դու կըսես թէ
պիտի խաչուխ իբրեւ չարագործ մը
և իբրեւ անարդ գերի մը: Օ՛հ անդր,
քու խորհուրդդ ուրիշ բան չէ, բայց
եթէ յիմնորութիւն եւ համարակու-
թիւնը զայն բատ արժանեցն պիտի
դասէ ծանակիլով: Այս ձեռնարկիդ յա-
ջնողութեան համար պէտք է որ
մարդկային բնութիւնը վերածուլուի,
և արդարեւ քու առաջարկած միջոց-
ներով բարոցական աշխարհի վերակեն-
դանութիւնը այնպէս անկարելի է,
ինչպէս նիւթական աշխարհիս վերա-
կազմութիւնը, մանաւանդ թէ քու
ձեռնարկիդ յաջողութեանը հաւատ
ընծացելին աւելի գերին է կարծել
թէ, մէկ խօսքով կարող ես աշխարհ

վեր ՚ի վայր չընել և հաստատութենէն
որեւէտակը և աստվերը վար զըստել:

Ահա այսպէս կամբոնեմ, որ խոր-
հած և խօսուծ րվայ Փիլիսափայ մի, ո-
րուն Յիսուս յայտնած ըլլար հեթա-
նասուկան աշխարհները քրիստոնէու-
թիւն գտրանելու դիսաւորութիւնը,
և անտարակցու անոր յաջողութիւնը
ոյնակէս անկարելի էր, որ անշաշտ
մարդկային բանականութիւնն նկատ-
մամբ Փիլիսափային բանձր բառ ամե-
նայնի իրաւացի էր: Աւ արդ ձչգիւ-
կատարուեցաւ ոյն, որ ըստ մարդ-
կութեան անկարելի էր, մարդկային
խմասուութիւնը ամօմթահար եղաւ, ա-
մեն օմինուկան գոզուփարները վեր ՚ի
վայր չընեցան, խաչի յիմնորաւթիւնը
որեւէտերաց վրայ յաղթամակ կանգնեց: -
և այս խակ է անմոնհ յիշտատկարան ՚ի
հաստատութիւնն քրիստոնէութիւնն թէ
երկնային է: Եւ այժմ ող կրնանք հաւ
կրնալ իմաստուն հետինակի մը ոս ո-
հօրինակ եւ անմառանակ խօսքը « Ո՛վ
Տէ՛ր, եթէ քրիստոնէութեան յարեւլ վա-
ր խարուիս, ապա դու զիս խսրե-
ցիր, որովհետեւ անոր վրայի նշաննե-
րը քու ձեռքդ միայն կարող էր դրոշ-
մէլ: Տէ՛ր, եթէ պատրանք ինչ իցեն՝
՚ի քէն եմք պատրեացք »:

ՖԱՔԵՍԻՆԱԼԻ

ՓՈՔԲԻԿ ՆԿԱՏՈՂՈՒԹԻՒՆ ՄԻ

՚ինչպէս առ համարակ մատենագը-
րութիւնը որ և իցէ աղդի մի մատառը
և բարոցական վարդացման արգար կը-
շուն է, նյունպէս կարող եմք ամէլ, որ
Աղդի մը բազրաց թուցն առաւե-
լութիւնը, կամ նուազութիւնը նոյն
աղդին բնմէերցանութեն ձչգրիտ պատ-
կերն է. վասն զի երբ ազգի մը լրագը-
րաց թիւն կը չափանց, ըսել է նոյն հա-

մեմասութեամբ ընթերցազաց թիւն եւս կը շատնայ . իսկ ընդհակառակն որչափ կը նուազի կամ նուազ լինի թերթերու թիւն , նցնչափ եւս ըն թերցազաց թիւն :

Ցաւ է ասել , որ այս տիսուր ճըշ մարտութիւնը մեր Ազգին մէջ ակներեւ կը տեսնեմք . վասն զի Տաճկառ տանի մէջ հրատարակուած Հայ թերթերու , թէ օրագրաց , թէ պարբերական , թէ շաբաթական և թէ ամսական թերթերու թիւն հաղիւ տասն և երկուքի կը հանի , զրդ երեք միլիոն Հայ - ժողովրդեան վերաց բաժներական 250000 հոգւցին մէկ թերթ կիշնայ , որոց մէջէն առ առաւելի եթէ 1 առ 500 լրագիր կորդացող լինի , մէկ թերթի 500 հոգի կարգացող կունենայ . որով բոլոր թերթերու ընթերցազաց թիւն 6000 կը լուսական է ճաշական ամսական առաջնական իրարժեան բնչ վիճակ ունենալը : Ի հարկ է ընթերցազաց նուազութեամն կամ առաւել եւս լու է ասել չ'ու թեամն պատճուաւ խմբագիրներն նիւթեամական կը առութեն : Մասամբ ոյս նիւթական տուժն է պատճառ , որ շատ թերթերու հրատարակ գոլը և անցայտիլը մէկ կը լուսաց :

Ի՞նչ է սրբա պատճութը . - Սոյն հարցի լուծման մէջ բուն նիւթամական կէաը : Մեր Ազգի նիւթամական կամ պատճութը ու առաւել եւս լու է ասել չ'ու թեամն պատճութեամն է ընթերցասիրութիւնը տարածելիքնայ բազմակալմանի որպատճակութեամբ , երկրորդ՝ որ առաջնին կը հետեւի , Ազգին յառաջադիմութեամն նպաստել լուրջ և լուսաւոր խորհուրդներով : Երբ լրագիրներն սոյն երկու էական յատկութիւններն ունենան , այն տանին անպատճակութիւններն են կամ համարմունք շունի առ լրագրութիւնն , ըսել է որ լրագրութիւնն եւս վերցնշանակեալ երկու յատկութիւններն շունի . եւ իրօր եթէ նկատազաւթեան առնումք լրագրաց պարունակութիւնը (բիշ բացառութեամբ) կաոր մի քանչազական , զրդ Եւրոպական թերթերն կը քաղեն և որ ոչ այնչափ ազգեի յառաջադիմութեան կը նապաստէ . կոսոր մի եւս ազգային , այն եւս շատ քիշ անսկամ խորմ բագրական յօդուած է , այլ միշտ մասնաւոր անձանց նամակներ , որք աւելի անձնականութեան քան թէ ազգայնութեան պատկեր կը կը են . ահաւաս սիկ այս է լրագրաց պարունակութիւնը լին , որով անկարենի է ճաշակ արթընը ցընել եւ ընթերցասիրութիւնը ընդհանրացներէ : Սակայն զարմանալի է , որ Հայ - լրագրութիւնն փրատու և ազգութեան պատճութիւնն մի առնելու , միշտ արթունջ կընէ հասարակութեան վերաց , որպէս թէ Հասարակութիւնը ըլքաջուրերել զիմեքը , աւելի Եւրոպական թերթեր կը կարգաց , քան թէ Հայ - լրագրիներ , եթէ յաճախարդներ շահելու յատկութիւնն չընեցող վերտղակը արտնշալու իրաւունքունի , նցնովէս մեր լրագրիներն :

Եթէ լրագրաց ըրած որտունչն հասարակութիւնն ընէ , աւելի իրաւունք ունի , վասն զի լրագիրներն մոռնարգիրենց կոչումն և պարտաւորութիւնը , մասնաւորաց խնկարկուներ դարձած են . մասնաւորապէս վերջնն տարիններուն մէջ շատելն իրենց ծայրակեղ տգիտութեամբ ընդգէմ կը օնի , բարցականութեան և իդական սեռի գատախարակութեան վերաբերեսւ լոյն

պիտի գայթակղական հրատարակութեանները ըրբին, որոց վերսոյ հասարակութեան զգուանքը գրգռեցաւ, քանի թէ ճաշակի արթնցաւ և այս խեկ է պատճառը, որ լրագրաց ամենօրեւոյ արտառնջներն առարդիխն կը մնան, ինչպէս մոլի և անպարփեցոք քարոզին մը սպառնալոց քարոզներն ։

Լրագրիներն կը տրտնջան, որ իրեւ թէ հասարակութիւնը իւր պարտաւորութիւնը ըլ ճանաչեր ըլ քայլութեանը զիրենք, տախյն կը մոռնան, որ հասարակութիւնը այդ պարտաւորութեան փախորէն իրաւունք մի ևս ունի, զար լրագրիներն կը ժիտեն ընդդէմ իրենց պարաեաց ։ Իրաւանց ժրիւ տումն պարաեաց զանցառութիւնին թագրէ ։ Եթէ կ'ուզեն լրագրիներն, որ հասարակութիւնը իւր պարտաւորութեան մէջ կը թերանայ, թողնախ իրենց իրենց պարտիքը ճանաչեն հատուցան հատուցանելով հասարակութեան իրաւունքը, այսինքն իրենց գրիք թողնար յառաջադիմութեան նուրիեն ։ Թողն ջանան նախ իրենց լուրջ յօդուածներով հասարակութեան մէջ ընթերցանիրութիւնը տարածել, այնուհետեւ իրենց հասարակութեանին ակնկալած օգնութիւնը ինքնին կը գայ ։

Եթէ հասարակութիւնը գանգատեէր լրագրաց մասին, իրաւունք ուներ, որտիշեան նա իւր քրտանց վասառ կը որ կը տայ, ոչ թէ մասնաւոր անձինք շահելու նախատակաւ, այլ Աղջին յառաջադիմութեան փարբեկ նրա պատաստ մի առնելու համար ։ սակայն դժբաղդաբար այսօր հասարակութեան քրտանց վասառիկ աւելի Աղջին աղէտից վերայ աղէտք քարդող մի քանի թերթեր կը բուծանէ (խօսքը ամենառն ըլ պատկանիր) և զայս հասարակութիւն զգեար մեծ մասամբ, եթէ զէտար անբաւական պէտք էր իւր

նիւներկայ լրագրիներէն, այդ մերաւան կանութիւնը թերեւու ընտակիր և ազգօգութեանը թերթերու թիւն աւելացներ իրաւէ, որ Հասարակութեան խիստ փայ ըիկ մասն Հայերէն լրագրիր կը կարդաց, մէկ մասն աւելի օտար ազգաց թերթեր կը կարդաց, խեկ խիստ մեծագոյն մասն բնաւ ըլ կարդար, որտեղ հետեւ ընթերցանութիւնը յարգ եւ արժէք չէ տուացած ցորդ նոցա համար ։ որաշիտեւ լրագրութիւնն ոչ մէկ ժամանակ այս մասին հասարակութեան յորդոր չէ կարդացած, ոչ մէկ ժամանակ ընթերցանութիւնն օգուտներն չէ բացատրած ։ Եթէ ըներ այս ամենը, այսօր վախանակ հասարակութեան մեծագոյն մասին վորագոյն մասն, կամ բնաւ մէկը ըլ պիտի գտնաւուէր լրագրիր ըլ կարդացաղ ։ Հասարակութեան այն մասն, որ Հայ լրագրիր կը կարդաց, ոչ թէ նոր գաղափարներ, աւելի կութիւններ տուանալու համար, այլ վարդինական զրւարձութիւնն մի ունենալու համար, և այս է պատճառը որ զամբշտական թերթի մը տողերն աւելի հաճութիւնը կը կարդան քան թէ լուրջ իմաստափական յօդուածներն ։ Ուստի այս պատճառաւ բնաւ ըլ կարդացուներն աւելի լրաւ կրնեն, քան թէ յուի ճաշսկաւ կարդացուներն ։

Արդ՝ քանի որ լրագրիներն մեծ մասամբ այս եզանակաւ Աղջին օգտակար չեն եղած, սկզբ է օգտակար լինելու դիրք մը առնեն, սկզբ է միա միան թերթ լեցնելու միզրունք թողլով Աղջին յառաջադիմութեան համար գրեն, որէտք է փախանակ հասարակութեանին տրանջալու, ջանան ընթերցանութիւնը տարածելով սիրելի առնել թերթերն յաց Աղջին, ջանալ օգտակար մինիլ Աղջին լրւասւոր և ոջաման հրատարակութիւններով ։

սնեցած այն առևէն հասարակութիւն
իւս և պիտի զանաց իւր քաջու-
թիւնը :

Դ. Ա. Խ.

ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆՔ

Յալիս 27ին գիշերը տեղւցոս Վահեմ:
Կռառվարիչ Քեամմւլքաշանքաղաքիա
բոլոր Հիւպատոսներն ու Գաղղիաց-ոց
Պէրութիւնից հանուր Հիւպատոս Պ.
Ռոսթմանը ընթիրի հրաւիրեց Կռառ-
վարութեան սրացածը : Պ. Ռոսթման
նոյն գիշեր ժամը 5ին մեկնեցաւ դէպ
ի Յասպիէ խւր սրացունատեզին ի Պէ-
րութիւն երթալու սրուն ընկերոցած է-
նին մի քանի Զապթիէներ և նոյս հա-
րիւրագիւտը : Վահեմ. Կռառվարիչը ի
սրացիւ Պ. Ռոսթմանի խւր ձին տուած
էր մինչեւ ծօրաբերանը (պապ իւլիս)
բառած տեղը տանելու :

— Ամսոյս 6ին Աւարիոյ Կոյսեր —
և Հունգարացւոց Արքային ծննդեան
տարեդարձի առթիւ անցւցս Ֆուան-
ֆիւկեանք Սուրբ Յարութեան մէջ իւ-
րենց եկեղեցին ձայնաւոր սրացարագ
մատուցին իներկայութեան նոյն տե-
րութեան Ընդհ. Հիւպատոսին և փախ
Հիւպատոսին և բոլոր քրիստոնեաց հը-
պատակաց . այս առթիւ Աւարիացի
Հրէայք եւս իրենց աղօթարանին մէջ
Կոյսեր կենաց բարեմաղթութիւններ
լնելէ վերջը գիշերն եւս ճրագավա-
ռութեան հանդէս կատարեցին :

— 10ին, ժամը 6ին տեղւցոս Պար-
սից Հիւպատոսը առաջին անդամ իւր
Տէրութեան դրոշակը բացաւ ի ներ-
կայութեան Վահեմ. Կռառվարչին եւ
բոլոր Հիւպատոսաց : Նոյն օրը Բ. Պը-
րան հրամանին համեմատ քաղաքէս
մեկնեցաւ Սոլովյոնեան Տաճարի նո-
րոգութեան Տէսուց Գուտրէթ պէջը,

որոյ սրացածն ուս ոյժմ Կռառվարու-
թիւնը կը կատարէ :

— Աւրբը Ծննդեան այրին մէջ սրա-
տահած վերջին դէպքին ժամանակ նա-
խորդ Վահեմ. Կռառվարիչը հրաման
զրկած էր երեք ազգաց , թէ առ ժա-
մանակ մի գագարին Ա. Ծննդեան սի-
նազարդ մեծ գաւթին մէջ սովորական
հանդէսներավ անցնիլը մինչեւ վեճե-
րուն կարգագրուիլը . Խնչպէս ուրիշ
քանի մի տօնի օրէքը , նոյնպէս և Վե-
րափոխման օրը սովորութիւն կոյ մէջ
ի հնուց անտի որ Տեսուցը ժամարար
լինելով ի լրանտլ Ա. Պարագին հան-
գիսիւ նոյն սիւնազարդ գաւթէն կար-
գալով կը տանձնի իւր խուցը . Վէճէրը
խաղաղելէն յետոց , ինչպէս ուրիշ
ազգեր , նոյնպէս մեր Ազգն աղ ուզեց
սոյ սովորութիւնը կատարել . Ցցնը
Լատինաց հետ ունեցած լլէճերնի
պատեհ ասիթ համարելով՝ Կռառվա-
րութեան ձեռօք ուզեցին այս անդամ
մեզ եւս արդիլել մեր այս սովորու-
թիւնը կատարելէ , ըսելով թէ « նոյն
գաւթիմը իրենց կը վերաբերի , ուստի
Հոյք իրաւունք ըսենին անկէ հանդի-
սի անցնելու » . Ա. Պարիաբը բո-
զքեց և խւր իրաւունքը հրավարակ-
ներով հասանակեց , թէ Յանաց հետ
հաւասար իրաւունքը սենիմը սարբ Տէ-
ղեց մէջ մեր Հայաստանեաց Եկեղե-
ցւոց սովորական ամեն արարագութիւնի
կատարելու . Տէղեցս Միւթասարրը Վ-
ահեմ. Քեամմւ փաշայն հրավարակ-
ները քննելով և բնեթզեհէմի բնակիչ-
ներէն և Լատինաց վանքէն ստուգե-
լով որ Հայոց իրաւունքն է այս : Եւ
վերստին վաւերացնելով մեր այս իրա-
ւունքը հրաման ըրտու . և ամսոյս 28ին
Տեսուցը ժամարար լինելով Ա. Պատա-
րագէն վերջը նոյն սիւնազարդ մէծ
գաւթին մէջէն բատ իրաւանց և ըստ
վագեմի սովորութեանց կարգալով և